



Դ Ի Տ Ա Կ

Բ Ի Ի Զ Ա Ն Դ Ե Ա Ն

Դ Ի Ն Դ Ի Ո Յ

Ը Ն Կ Ե Ի Ո Ւ Թ Ե Ա Ն Ա Բ Շ Ա Բ Ո Ւ Ն Ե Ա Յ

I-8 I 4.

6. 7. 8. 9. 10. Մ Ա Յ Ի Ս :

Գ Ե Ի Մ Ա Ն Ի Ա .

Σαμασοφουβί և Եփեսոսի Գաղթեալին :

Ուր և Էլենիթոն Ինկիլիդե Ճէնեռալին թուղթին համառօտութիւր որ երբոր Սպանիայի սահմանադրութիւններէն անդին անցաւ Փրանսորդին սահմանը ու մտաւ Պորտո քաղաքնէ, Մարտի 12ին գրեց անկից թէ Փրանսորդին ժողովուրդը ինչպէս ընդ առաջ ելաւ հանդէսով ու ներս ընդունեցաւ զինքը :

Երբոր Ինկիլիդ-Սպանեօլը զարկին ջարդեցին զՓրանսորդները և բռնեցին մինչև Սպանիայի սահմանադրութիւններէն անդին նէ, անստեղծ Փրանսորդներուն վր ու ժ չինարով միշտ ետև ետև կրքաշլէին, և Ինկիլիդ-Սպանեօլն ալ կրտիրապետէր ան տեղերը ուսկից որ էա կրքաշլէր Փրանսորդը, և այսնչս հասան մինչև Պուստօ քաղքին առջևը :

Փրանսորդները թէպէտ և կուզէին պահել աս քաղաքը, բայց երբոր տեսան թէ ժողովուրդը դո՛՛՛՛ չէ իրենց վրայ, և վախ ալ կար նաև ապստամբօւի ելլալու Փրանսորդի դէմ, անոր համար շուտմը քաղաքը պարպեցին ու էա քաշլեցան անկից ալ : Անտեանը աս քաղքին քաղաքապետը հանդերձ ամսին իշխաններով ու դատաւորներով ընդ առաջ եկան դաշնակցաց քաղքէն դուրս խելմը տեղ, աս մարդս յետ ընելու իրեն յարդութիւր ըսաւ ,

բնակիչքը քաղաքին մեծ հաճուի՞ ու ինտու մով կըսպասեն ձեր մտնալուն, և կըսեպեն աս օրերս երջանիկ օրեր, որովհետև խալը սեցան իրենց թշուառ գերութիւն :

Քիջապետը ունէր նշանը պառույ դունդին ու բօքառտան իրէք գունով, և քաղքի զօրքը որ եկերէին քաղաքապետին հետը իրենց սաղաւարաններուն վր կար Նաբօլէօնին արծիւները, անոր համար երբոր քաղաքապետը կընէրկոր իրեն խօսակցութիւր, քովի եղած քաղմուիւր ամսկնըր մէկ ձայնով սկսան կանչել, վար առէ՞ արծիւները, ինչո՞ն Պուստօնէան : Քաղաքապետը մէկէն փոխեց իրեն բօքառտան ու Ջերմակ դրաւ անոր տեղը, և մէկալ իրեն քովիններնալ քիջապետին ըրածին հետևեցան : Ասկից ետև բոլոր քաղքի բնակիչները ը առաջ եկան դաշնակցաց ու յայտնեցին իրենց սէրը ու ուրախուիւր բռնաւորին գերութիւն ապստմբնուն համար : Դաշնակիցները Պուստօ քիջին մէջը գլտան 84 կտոր թօի, 100 սընտուկ զէնքով լցուցած, որ Փրանսորդնիւրը բիջմը առաջ բերէրէին հնտեղը :

Ն Է Մ Յ Ե Ս Ս Ա Ն .

Վ Եփեսոս . 18 Արիւի :

Ը պրիւի 11ին եղաւ դաշնադրութիւն Փարէզ Նաբօլէօնին ու դաշնակցաց մէջ, որուն զօրութիւն Նաբօլէօնը կըհրաժարի բոլորովին Փրանս

Ֆրանսայի Եթոռէն, ու Իրալիան, և կերթայ Էլլա՝ անցունելու համար հոնտեղը իրեն մնայած կեանքը, անոր համար կապվեցաւ կէլը թէ իրեն թէ ազգականներուն:

Ա ղաղապրութիւնը կը լինէ սա խաղաղութեան րաւը:

Մարիա Լուիշիա Կայսրուհին ժառանգութիւն տրվին Բառման, Բիաչէնցան, Կուասթալան, հանդերձ իրեն տղով որ քիչ ատենէն պիտոր կուզէր Բառման, Բիաչէնցան Բրինչիբէ. աս կարողադրուել պիտոր ի գործ դրվէր անատենը երբոր խաղաղութեան ստորադրութիւնը ըլլարնէ: Կաթոլիկ մէկ քանի իրեն ծառաներով ճամբայ պիտոր ելլար Փոնդէնրալուէն Էլլա կղզին երթալու: Կաթոլիկոսն հետը պիտոր երթալին իրեն պահպանութիւն ընելու համար 3 Ճէնէրալ Նեմցէ, Մոսկով, Ինկիլիզ, հանդերձ քիչով զօրքով:

Դաղապրութիւնը որ ելաւ Փարէզ Ապրիլ 14ին 1814, Դաղապրութեան Կաթոլիկոսն ղերան մէջ:

Յօդակցած. 1. Կաթոլիկոսն կայսրը, իրեն յաջորդներով և ամեն մասնաւոր անձինքներով իրեն ազգատոհմին, կը հրատարի թաւ դաւորական ու տերութեան ամեն իրաւունքներէ, թէ Ֆրանսայու թէ Իրալիայի և թէ ամեն քաղաքներուն և գաւառներուն:

2. Կաթոլիկոսն թեպէտ և վար ինկաւ կայսրութեան Եթոռէն, բայց քանի որ կենդանիէն կուզի կայսր: Նմանապէս Մարիա Լուիշիան, կուզի կայսրուհի քանի որ կենդանի մնան: Իսկ մայրը, եղբայրները, քրոջ վեպերը, եղբոր տղաքը, եղբոր աղջիկները, ուր տեղ որ ըլլան ու դրանրվինն պահեն իրենց Բրինչիբէութեան անունները:

3. Էլլա կղզին կը մտնէր Կաթոլիկոսն կայսրը իրեն առանձնապաւ տեղ, հոնտեղը քանի որ ինքը կապրինէ ձեւայրնէ մէկ մասնաւոր տերութիւնը, և ինքը հրամայէ ան տեղին վր առանց կախումն ունենալու ուրիշմէն: Նմանապէս տրվին Կաթոլիկոսն կայսրը 2 միլիօն ղէշ կէլը. ասկեց մէկ միլիօնը տրվին կայսրուհիին:

4. Ամեն տերութեան կը պարտաւորվին աղէկով պաշտպանել Էլլա կղզին ու անոր դրօշակը Պաուպառչներէն մինչև որ ասոնց հետ եղած իրեն վերաբերութիւնը նման Ֆրանսայի:

5. Բառման, Բիաչէնցան, Կուասթալան տուգայտները տրվին ի ժառանգութեան կայսրուհիին Մարիա Լուիշիային. և ժառանգութիւնը անցնի իրեն տղուն և իրեն յա-

ջորդներուն, և տղան՝ դաշնադրութիւնը ըլլալին ետև, կուզի տուգա աս տեղերուն:

6. Ան տեղերուն մէջ՝ որմէ կը հրատարի Կաթոլիկոսն իրեն ազգատոհմովը, պահվի մէկ կալուածքով կի՛ կէլը որ բերէ 2 միլիօն ու 500 հազար ղէշ: Աս կէլիներուն ժառանգութեան իրաւունքը ըլլայ Կաթոլիկոսն ազգատոհմներուն, և բաժնրվի իրենց մէջը իւրաքանչիւր իրենց աստիճանին կէօրէ այսպէս: Կաթոլիկոսն մօրը տրվին 300,000 ղէշ. Զիւզէբէ եղբորը ու իր կնկանը 500,000 ղէշ. Բրինչիբէ Զիւոլամօնն ու իր կնկանը 500,000 ղէշ. Բրինչիբէ Լուիշիին 200,000 ղէշ. Օրթէնսիաի Բրինչիբէսաանն ու իր տղոցը տրվին 400,000 ղէշ. Բրինչիբէսա Էլլաանն 300,000 ղէշ. Բրինչիբէսա Բառլիանն 300,000 ղէշ: Ասոնցմէ զատ Կաթոլիկոսն ազգատոհմները՝ ամեն իրենց ունեցածը իբրև մասնաւոր անձինք, վայելն առջիննպէս, և ինչ կէլը որ ունին Ֆրանսայի դիւթիւկին ու Մօնթէ Կաթոլիկոսն մէջնէ վայելն առջիննպէս:

7. Տարեկան կէլը Զիւզէբէն առջի կայսրուհիին ըլլա մէկ միլիօն, կամ կաված կամ դրվին Ֆրանսայի դիւթիւկին մէջ ամեն տարի վճարելու: Ասկա առանց ուրիշմէ կախումն ունենալու ժառանգէ ամեն իրեն ունեցած մասնաւոր բաները, ու ինքը ինչպէս որ կուզէն կարողաբէ զասոնք Ֆրանսայի օրէնքներուն կէօրէ:

8. Բրինչիբէ Էլլաանն տրվին մէկ պատշաճ ժառանգութիւնով Ֆրանսայի երկրէն դուրս:

9. Ինչ որ Կաթոլիկոսն կայսրը կը ժառանգէր Ֆրանսայու մէջ, մնայ Ֆրանսայի Եթոռէն: Ան ստակը որ Կաթոլիկոսն կայսրը դրէր է կի՛ Ֆրանսայի դիւթիւկին մէջ, կի՛ անտեղը ուրտեղ կը աննցընեն ստակը շահով, և կի՛ որ տված է օտար տերութիւններուն բանեցընելու համար, և վերջապէս ան ստակը որ ինչ և իցէ կերպով դրէր է մէկ տեղով, կը թողու ամենքը Ֆրանսայի Եթոռէն, միայն թէ աս ստակներէն հանվի մէկ չափաւոր ստակը գրուած որ տրվին իբրև պարգև անոնց՝ որ զրրված ըլլան ան ցանկին մէջ որ Կաթոլիկոսն կայսրը պիտոր յանձնէ Ֆրանսայի թէրութեան:

10. Ամեն Զէվա հիօթեղները մնան Ֆրանսայ:

11. Կաթոլիկոսն կայսրը ետ դարձնէ ու տայ խաղանախն ու հասարակաց սրնտուկներուն ան ստակները ու ուրիշ բաները որ իր հրամանովը ուրիշ տեղ տանել տրվալ:

12. Որչափ որ պարտք ունի Կաթոլիկոսն կայսրը աս դաշնադրութիւնները ստորադրվելու ատեն՝ մէկէն վճարվին:

13. Կանոնները որ դրված է Մօնթէ-
Մաթօլեօնէին համար, և պարտաւորութիւնը
որով պէտք է հատուցանել ասոր մէջ ըստակ
ունեցողներուն, թէ՛ Քրանսըզ ըլլայ, թէ
օտարական ըլլայ; ամ ճշտութեամբ պահել՝ ա-
ռանց փոփոխութիւնը ընելու:

14. Տրվին հարկաւոր թուղթերը Մաթ-
լեօն կայսեր, կայսրուհին, ապահով ճանա-
պարհորդութիւնը համար, նմանապէս ուրիշ
Բրիտիքիներուն ու Բրիտիքիսաններուն և
ամենն ան մարդիկներուն որ կերթան իրենց
հետը, և կուզեն ընկերութիւն ընել անոնց և
մնալ Քրանսաէն դուրս. նմանապէս իրենց
ամենն կահկարասիներուն, ձիերու ու ուրիշ
բաներուն ճամբորդութիւնը համար: Դաշ-
նակից տէրուհները ասան օՓֆիչիալներ զօր-
քեր առաջնորդելու համար:

15. Քրանսըզի կայսերական պահապանաց
գումարը կուտայ մէկ խուճբմը 1200էն մինչև
1500 հօգի՝ ամեն տեսակ զինուորներէ, ա-
սորն առաջնորդէն աս ճամբորդ խուճբին
մինչև Թրօքէձ՝ ուսկից որ պիտոր նաւ մտնայ
Մաթօլեօն կայսրը Էլպա երթալու:

16. Տրվին մէկ Բօրլէթթա ըսված նաւը
զինեալ և ուրիշ բեռան հարկաւոր նաւեր՝
մինչև որ տանին հասցնեն զՄաթօլեօնը իրեն
համար որոշված տեղը. Բօրլէթթա նաւը
մնայ Մաթօլեօնին իշխանութեան տակը:

17. Մաթօլեօն կայսրը կարող ըլլայ տանիլ
իրեն հետը ու պահել քովը իրեն պահպա-
նութիւնը համար 400 հօգի օՓֆիչիալով,
տասնապետով, զինուորով:

18. Ան Քրանսըզները՝ որ ընկերուի ըրին
Մաթօլեօն կայսեր կի՛ իր ազգատոհմին, թէ
որ չեն ուզեր կորսնցնել իրենց Քրանսը-
զութիւնը ու կուզեն նորէն Քրանսա դառնալ-
նէ՝ ունենան 3 տարի միջոց: Ասկից դուրս
կրտսակի թէ որ աս միջոցը լըմննալէն ետև
Քրանսըզի տէրուի նորէն հրաման կուտայ
երկրնցնելու ժամանակը:

19. Լէհի ամեն տեսակ զօրքերը՝ որ են
Քրանսըզի ծառայուէ մէջ՝ ազատվին և իւ-
րաքանչիւրը դառնայ իրենց տունը՝ պահե-
լով զհնքերնին ու կահկարասիներնին, և աս
ըլլայ նշանը իրենց ըրած փառաւոր քաջու-
թիւններուն: օՓֆիչիալները ու զինուորները
պահեն իրենց առած պատուոյ նշանները, ու
տրվին իրենց համար կապած կելիները:

20. Դաշնակից տէրութիւնը խօսք կուտան
ու քէֆիլ կըլան կատարելու աս դաշնադ-
րութեց յօղվածները, և կըպարտավորվին
պահելու ինչպէս դաշնադրվեցալ ու խօսք
տրվեցանէ:

21. Աս եղած դաշնադրութիւնները ստո-
րադրվին, և երկու կողմի դէսպանները ի-

րենց ստորագրուինէր իմացընէն մէկվակու
Փարէզ՝ երկու օրվան մէջ՝ թէ որ կարելի չըլ-
լայնէ տահա շուտ ընելու:

Մայիս:

Ըմեն Քրանսըզի դաղէթաները կըպա-
մեն թէ Նէմցէին կայսրը երբոր Փարէզու
մէջ կըպարտէր աստիս անդիննէ, բոլոր ժո-
ղովուրդը ուրախուէ ու ծափ զարնելով ա-
ջը ինկած կեցցէ կայսր, կեցցէ մեր սկընթի
դիւցաղն կըկանչէին:

Մանսուր գիպելէ Լէսուր Քրանսըզի զօր-
դէրէն ըրած գործին՝ որ խալտէ Փարէզ աս-
ղաչ Դէմ Կանգէ:

Բոլոր Փարիզեցիք երբոր կարդացին հա-
սարակաց գաղէթաներուն մէջ թէ Պոնա-
բաութին Մարտի 30ին հրաման տրվեցէր
որ երկինք հանէ կրէնէլէ երան պարութի
մաղաղան, շատ մեծ վայսի մէջ ինկան: Ինչ-
պէս որ կըպատմեննէ 1794ին բունկերէ կրէ-
նէլէ՝ մէկ պարութի մաղաղամը ու շատ մեծ
Քրանսըզ տրվեցէ քաղքին, ապա թէ աս մա-
ղաղան հաւան թոցընելու ըլլային նէ ինչ ինչ
Քրանսներ չէր հանդիպէր, զէրէմ աս հիմակ-
վան մաղաղան հարիւր անդամ մեծ էր քան
դառնինը, և թէ որ ՚ի գործ դրվէր աս հրա-
մանը, Փարէզ քաղքին 4 քային 3ը պիտոր
հաւան էլէր, և Պոնաբաութին աս վերջի
անօրէնութիւնը դործքը պիտոր պըտակէր իրեն
խեղքէ դուրս ըրած անօրէնութիւնները և աշ-
խարհաւերութիւնները, և որովհետև շատ մարդ-
կայ որ չեն կրնար հաւատալ թէ աս աստի-
ճան անօրէնութեալ կըլլայի տէր, անոր հա-
մար կըղնենք բուն պարպտիս նամակը որ
ուն դնաց հրաման ՚ի գործ դնելու համար
աս անօրէնութիւնը, որ ինքը իր ձեռքովը գրեց
Պրուսիակէի դաղէթածին՝ դնելու համար
գաղէթային մէջ:

„Ո՛վ տէր. Պատմեցի մէկ քանի իմին բա-
րեկամներու թէ ինչպիսի բաղդ ունեցայ ա-
զատելու Փարէզը մեծ կործանմանէ, և կար-
ծեմ թէ մինչև հիմայ իմացած կըլլաս Քրան-
սըզներէն: Մէկ բարի գործքմը պէտք է որ
միշտ ծածուկ մնայ, բայց որովհետև հիմայ
հրատարակվեցաւ, անոր համար կարգեմ
որ դնես դաղէթայիդ մէջ տեղնի տեղը ինչ-
պէս որ կըպատմեննէ:“

„Իրիկվան ատեն երբոր դաշնակիցները
ըսկան պատերազմի քաղաքին հետը, ես
տահա ուրիշ շատ օՓֆիչիալներով կաշնա-
տէինք կոր ձիեր պըսնայու համար, ու պար-
պելու Մաթթէ դաշտին մէջ եղած պատե-
րազմի պաշարները: Իրիկվան աս հատը 9ին
մօտիկները Աբ Տօմիսիկոս ըսված տեղին մօ-
տիկ

տիկ, ուրտեղ որ կրկենայի ես, եկաւ մէկ օՓ-
 Ֆիչիայ մը ու կուգէր խօսիլ մաղաղափ ու թօ-
 փերուն գլխաւոր կառավարին հետը, աս
 էրբոր լսեցի մէկէն գացի աս օՓֆիչիային,
 օՓֆիչիայը ըսաւ, պարպեցիք պարուծի մա-
 ղաղան որ է կրկնէլէ, պատասխան տրվի,
 ստ բանը անկարելի է; զերէմ ոչ բաւական
 ժամանակ ունիմ և ոչ բաւական ձի. ըսաւ
 օՓֆիչիայը, ուրեմն պէտք է կրակ տալ ու
 հաւան թուցընել մաղաղան հէմէն հիմայ:
 Աս էրբոր լսեցի նէ սկսայ վախէս թողալ
 ու դեղննալ, առանց մտածելու թէ պէտքը
 չէր որ այսչափ վախնամ՝ որովհետեւ աս հրա-
 մանը թըղթով չէ և օՓֆիչիայնայ չեմ ձանջ-
 նար, օՓֆիչիայը նորէն ըսաւ միթէ չես ու-
 զէր ընել, աս էրբոր լսեցինէ ինքիւրենս եկայ
 ու մտածեցի թէ որ չէ ըսելու ըլլամնէ մէկ
 ուրիշմը պիտոր էրթայ, պատասխան տը-
 վի հանդարտութի թէ շուտմը կերթամ ՚ի
 գործ դնելու քու հրամանըդ, և այսպիս գնաց
 օՓֆիչիայը:

„ Աս զարհուրելի ծածուկ խորհուրդը
 հիչ մէկ մարդումը չըլստահացայ պատմելու
 ան առեւը. սուտ է ան խապարները որ կար-
 դացվեցաւ հնրկաց գազէթաներուն մէջ, թէ
 աս բանը լսելուսպէս դողերեմ մաղաղային
 դուռները ու բանալիները առեր գացերեմ,
 այլ ես ասոր ներհակը ըրի, գացի նորէն հոն
 ու սկսայ առջիննպէս պարպել մաղաղան:
 Եւ աս ալ կրեսմ թէ աս հրամանը չէր կրնար
 եկած ըլլալ մէկ թօփիչիներու գլխաւորէմը,
 զերէմ ես կը ձանջնամ զանոնք ամիկնքը, և
 ոչ պատերազմի մեծ պաշտօնատարէն կամ
 թօփիչիներուն գլխաւոր ձէնէուպէն, զերէմ
 ստոնք շատ ատենէն պէրի ելեր գացերէին
 փարեղէն:

5 սպրիլի 1814:

Հասարակ. Լէսքուր զորապետ:

Աս զօրապետին խելացի կառավարութիւնը
 էրբոր լսեց Ալեքսանդր Մոսկովին կայս-
 րը, մէկէն կանչեց իրեն առջևը ու տրվաւ
 սքէն Անասի երկդ աստիճանի պատուոյ նշա-
 նը ըսելով, անմտանալի քու բարերարութեդ
 որ ցըցուցիր Փրանսահ Մայրաքաղաքին յի-
 շատակ ըլլայ ասիկա:

Նէմցէին կայսրը հրամայեց բոլոր իրեն
 բանակին որ էրբոր Փրանսայի նոր թաւորը
 փարեղ մտնալու ըլլային, ամիկնքը բաց ՚ի
 ունենալէն Նէմցէի բօքառտա դնեն նաև
 ձերմակ Փրանսաղի բօքառտա, և մնայ իրենց

վի աս նշանը բանի որ Փրանսահն մէջնէնէ:
 Կրխօսվէրկոր թէ ընդհանուր խաղաղուէ
 համար ըլլալու ժողովքը, պիտոր ըլլայ Պը-
 ռուսակը քաղաքին մէջ:

Քուսմ՝ Պօէմիայի մէջ եղած պղտիկ քաղ-
 քէն եկած խաղարները պատմեցին, թէ ան-
 ցած տարվան պատերազմներուն մէջ որչափ
 որ երևելի եղաւ աս քաղաքը Փրանսաղին
 ըուն հոնտեղը ջարդովելուն համար, այն-
 չափ ալ մեծամեծ լծուտուիներու մէջ ին-
 կաւ՝ բոլոր ոտքի տակ երթալով հոնտեղի եր-
 կիրները արտերը՝ Փրանսաղներուն հոնտեղը
 մտնալուն պատճառաւը, բայց էրբոր նորէն
 մտան հոնտեղը Նէմցէներէն, կայսրը մէ-
 կէն հրաման հանեց որ ան քաղքին բնակիչ-
 ները ամբողջ տարիմը ազատ ըլլան սուրբե-
 ըէ, և բայց ասկից ընծայեց թագաւորական
 խաղայէն 40,000 լծուտուցորէն (աս մօծօ չա-
 փը կըլըշտէ շուրջ 240 օխա, և 200,000 ալ
 արծաթ ֆիօրին գնելու համար հունացու
 ցորէն և այլ ուրիշ բաներ, և 200,000 ար-
 ծաթ ֆիօրին ալ տրվաւ որ իրենց կորսն-
 ցուցած կենդանիները նորէն գնեն, բաց ՚ի
 աս թագաւորական բարերարութիւնէն մաս
 նաւոր առատաձեռն անձինք ալ իւրաքան-
 չիւր իրենց կարօտութի կէօրէ օգնեցին աս
 քաղքի բնակիչներուն, տալով ամիկնքը մէ-
 կէն 60,000 արծաթ ֆիօրին. և ասոնցմէ
 զատ տահա պիտոր տրվի թէ թաւորէն թէ
 մասնաւոր անձինքներէ նորոգելու համար
 քաղաքը: Պարոն Մաններ ու Քրասքովի-
 դըձ անունով երկու հողի Մայիսի 15ին
 Վէննայի մէջ ժողովուրդեան առջև թուցուցին
 մէկ օղանարիկ դուռումը. աս գործսիւրէն
 որչափ որ ստակ վաստակեցաննէ (որ կըհաս-
 ներ 2923 ֆիօրին) զամիկնքը ընծայեցին աս
 քաղքի բնակիչներուն:

Ինչպէս ճիշտ հրասպ եղանէ, Փրանսաղը
 աս վերջի պատերազմներուն մէջ կորսընցու-
 ցերէ 12,000 կտոր թօփ: Հաւանութի դաշ-
 նակից տէրութիւններու որոշվեցաւ որ Սալ-
 տէնիայի թաւորը՝ դառնայ իրեն իշխանութի
 աթոռը անջիննպէս:

Պօնուրաութէն բաց ՚ի ան կէլիրներէն որ
 որոշվեցաւ Փրանսահ տէրութի իրեն համար
 բանի որ կենդանիէնէ, ունի անթիվ հարբս-
 յուութի Ինկիլդէուտան մէջ. 5 միլիօն սղեւ-
 լինէն աւելի ունի շահով ըստակ տրված ին-
 կիլիզի տէրութե, բայց իրեն անունով տրված
 չէր, այլ ուրիշ անունով:

Աս գործքս՝ որ է պատմութի հիմակվան առեւնիս, տասնըհինի օրը մէյմը կըբըպիւն .
 'Ի ՎԷՆԵՏԻԿ 'Ի ՎԱՆՍ ՍՐԲՈՅՆ ՂԱԶԱՐՈՒ: